

## ՄԱՑԵՆՎԻ ՕՍՎԱԿԱՆ

**ԱՐԱԿԱՆ, Պատիկերազարդ համեսէ:**  
Խմբը. Սիմոն Գուլավիրեանց: Գիրք Ա. Կայել:  
Թիֆ, 1887: Ա. Պատուրովուն. Տպին. Ի. Ն. Սկոռո-  
խոսով: 188 էրես՝ Եւ Յանձնաւած 61 էրես:

Այսու կանուանի անցեալ տարւը վերջն  
Պր. Ա. Գուշաղի բանջի խմբագութեամբ Պետեր-  
բուրդ. Հրատարակուող պատկերազարդ հանդէսն,  
որ մեր գրասերբաց լուրջ ուշացրութեամն արքանի է:

Ի՞շ բանի վրա պիտի ճառէ պղդ թէրթն, իր հարցըն մարդ երև ուր թէրթի մը ծննդեան աւետին առնուն է Ահա Արտօն սիրակն, վարժաման եւ ողութիւնն. «Արտօն բարպարակ պարամանաւթիւն է համարում բազմնեակ Ցանկատանի հայ ժողովակի վիճակի ուսումնամարտի եւ առ վրայ առանձնական ու շաքարութիւն գրանքն...» Արտօն նոյնական հետեւու է ողդ երկներում... բոլորա հայերի բարյացին եւ իրթական վիճակը ուսումն աստիճանու, կարգացած ին շաբ ծիծու եւ մանաւ մանորէն, «Մինչ բանի» Արտօն սպասարկի է ուսումնութիւն՝ «Ուսումնամարտի ինչ որ չեն առնում տաձկանպատակ հայերի 25 թէրթից բարվացած մանուլը եւ նորու գեկանութիւնն հրապարական ներքին. — Ի՞շ վրայ? Թէ աւանս պղնչափ յարմար չերեւու սմանը, որ վուզն անու անէն երախային բնայթքն ու որպիսութիւնը գուշակէւ: Թէրթի մը հարսնաց կետերն եւ արապին կերպարակն եւ ներքին արքանքն. Այս անձնայն երկրորդական բան է: — Զատանը հետազոտենի:

Միայն ներուի հոս Արտես անուան վրայ հար-  
եւանցի խորհրդածութիւն մը :

Των αποκόπων μακρινών αρχαρίων θεών ψαλτής άστρος ήταν ο Αριάδνης, η οποία συνέβαστε πολλά γεγονότα στην ελληνική ιστορία. Η Αριάδνη ήταν η κόρη του βασιλιά Πέδια της Κρήτης, η οποία σύμφωνα με την ελληνική μυθολογία ήταν η αρχαιότερη αρχαρίδη της Ελλάδας. Η Αριάδνη ήταν η αρχαρίδη της Κρήτης, η οποία σύμφωνα με την ελληνική μυθολογία ήταν η αρχαιότερη αρχαρίδη της Ελλάδας. Η Αριάδνη ήταν η αρχαρίδη της Κρήτης, η οποία σύμφωνα με την ελληνική μυθολογία ήταν η αρχαιότερη αρχαρίδη της Ελλάδας. Η Αριάδνη ήταν η αρχαρίδη της Κρήτης, η οποία σύμφωνα με την ελληνική μυθολογία ήταν η αρχαιότερη αρχαρίδη της Ελλάδας.

Սկրովստովի ապարան՝ որ միշտ մաքուր եւ ըստից տպագրութիւն բանայթ եւ ազգի, ինչ իշլանէ ապարանաւ ած անդ միդ թափառ եւ, և յիշ չող արգեամբ ալ պահանջաւ: Ըստորոշ և անդ թաւզի, մձկան դիր, եւ մաքուր ալ տպան՝ ազատ ընդհանրապէս տպագրանան տիրան, եթէ ի բաց առանուն (եր, 20) Ա, ինթազ քաղաքամի տրութեան 42,000 բնակչութ, որ թերեւու աւալու եր 24,000, կամ մանաւանդ՝ ինչպէս յաշորորդ խօսքերը կը ցուցինքն 12,000, եւ որից քահի մը չնշանակ տպագրանան անհնաւութ, վիճակների Պատուիկների թուով ուժ, որդի հանրապէսն լու են, ասովից վիշտ փորագրութիւնները շատ խեղճ աստիճանն մէջ: Ե՞րբ մնկը ալ պիտի վկայենքն Անդդիյ ճարտարագիտական գրապահութիւններուն, որ սոյն առանձնան դրանու սիրին վկայութիւններին նորոգելին ենք: Եթէ պայման առանձնան առանձնորդն է: Ե՞րբ մնկը ալ պիտի կարենանք վկայել առաջին Գերմանիայ հիմանաւի փորագրութիւններն, որ արգեն իւր առանձնորդին հուն մցցան մէջ է: — Այսախ ապագրութեան մասն:

“Նիւթոց կարգաւորութիւն ու բաժանումը թերթի մը մարտացն տեղը կատար յարուրելու թեան մէջ էն, առայսի երթանք ալ թէ տպագրութեան պահ ինքան գործունեութեան աշխանագիրն մէջ, խմբագրութիւնն յայց մաս սիր ող միայն մատադրի ըլլալու է իւր խմբագրական սկզբաց ողորդ համամտ իւր նիւթերը գասաւորե եւ բաժան, պահ եւ թերթիւն արտապին տեղը իւն սիրունաթեան:

Որեւէ ընթերցողի յօրինուածական (systematique) քառանումն անհրաժեշտ է, ինչպես սուսականի մ' անհանունիք քառարբն մեջ առաջնորդ, աշակերտ մը ուսուցիչ Յօրինուածական քառաժամկետ նիւթերու պահպակ ընթերցողն մատըք կը սուսակութիւն, որ գտնուարան կրնայ այլ եւս մոնակալ։ Յօրինուածական քառաժամկետն աւսեղոյ թերթիք մի անգամ աւսեղոյ դիմուն թէ այլ այնութիւն թուրքի իր բաղադրաց կամ կարգավոր նիւթեն ուր է, եւ պետք չընկած նիւթերու համ ցանքին ար էք անցրեն։ Դեռագանձիւք ոք, մասնաւոր ուսումնականն թերթիք միջ իր յատուկ լարանն համ խօսարանի ունի, որին գուրք բառ մ'ալ շատ անդամ լսել չուզեմք։ Այս, շատերուն՝ Կուզեր ըսկեր քանակամարքն (cav-  
price) ե այս, որ սառ ինքնառ ուղիղել ալ է, Այս կազմանն Արտօն անշաղաք իր Բ. Գրքին մեջ մաս-  
տի պիտի ըլլայ, եւ Մալիկ (1887, թ. 141) քննա-  
գանա երկրորդ անգամ իրաւունք պիտի շատենայ  
իրենեւն, թէ Եւսուտի մի աշքիք ընթացկ պահասու-  
թիւնն եւ այս եւ, որ չուրի յօրինածների որո-  
շասառութիւն, չափն քածնինք, եւ կարծէք  
իմ կիսու մի աշքաւու տպավան են այս քրութիւն,  
որ ձեռքն է ընկել, ինչ որ պատահել են, Այսպէս-  
Ա. Բ. . . վերադիրիներու տակ, զոր բնիթերցոց կը  
կարծէ թէ բաժանուած են սուսական կամ կարծէ կարծէ-  
րովին անհամ յօրուած Արտօն սկիզբ կը գրուի,  
որից մեջ միաժեւն ուրիշ կամ մը չես գտնեմ,  
եթէ ու վերադիրին յօրուածին տակ զրուած Ա. Գ.  
ասուրգութիւնն է: Այսուհետ հարիքալուք է ուրիշ  
ամեն, ուստածնուն չափն աւ:

<sup>1</sup> Այսպիսի անուանակալութերն են այժմ ժամանակակից Լուտեիա, (Փարիզ.) Vindobona, (Վիճնավա.) Tergeste, (Տրիբունա) Bavaria, Inter, և այլ եւալուն:

Գրեթե շարքին ընթացիկ եւ անդրդհատ հոս-  
սանքն ընդհանրապէս աւելի համայ և աչաց քան  
յամար ընդհանտառ պարտբռմթիւններ ու յօ-  
գաւածներ ։ Եւ սախակն մասուրական շնչարեկալո-  
թիւն ուսեղոյ ընթեցոյն կարծ պարբռութիւններ  
կը փառուէ ։ Կարծ ալ, յօքաւաններ, թէ թէ ուստա-  
մամբ նիւթիւն էնիթ անցնեան համար կ'երես թէ  
մեր ընթեցոյոց մեկ մեծ խուռան պարէն էն,  
որ ազգային լրագրիւր ընդհանրապէս վլրիւն ուն  
ընտրած են, Այս նկատմամբ մատադիր ըլցուու է որ  
երբ լրագրի Շամաեր ուստամբ դառնու ընթեցո-  
ւով եւ այս պիտի յսնձնուած, աւելի երկար հասուուած  
ներ դրսին, իսկ երբ հասարակ ժողովրդեան ահ-  
մանեալ է, կարծ ու պեսպէս։ Աբովն իւր ըն-  
թեցողներն յայու մասին լաւ ճաշցած է։  
Համարական ։ Աբովն ամբողջ պարտբռն պիտի  
պէս կապուած է որ տեսնողնին համար կարծ ու թէ  
ոչ համար կամ լրագրի մին է, այլ հաւաքուց մը,  
պատկանակի հասուու մը, «Փոքր մը, նոյն քիչ քրո-  
պ անցն հանձնակի սիկրոց կը դրսի ։ Կարել չ'ըս ար-  
գեք փոխանիք մի անգամն 12 թէրթ հոստա-  
րակելու եւ վիզ ամի կամ աւելի միջոց սպասոց-  
ութիւն քիչ միջոց մէջ քիչ բան հրատապակել է։  
թէրթին ադցանցն ուժուած մը մշտ վաս պայէլ։ Խնչ  
տեսաթեամբ ալ ժմբարին գործած ըլցոյ մենք  
կրնաց պահանվութեամբ ըստ թէ 200 երես  
թէրթին ամբողջ համ ընթեցոյն նրաքա կը փն-  
տուուի։ Սպասուած մեր պահօնան անցեցն պամար եր.  
վաս զի կը լսնէք որ Աբովն մատեր պիտի ըլց  
ամեական ։

Թօնութիւն արտպարիս եւ ականքից թէ թօնին  
նեղբան արժէ քը կը եւ առ ։ Հմասն միայն իշխէն  
որ պայ նաև առաջ ըստ եւ ամբ պատերազմադ  
եւ հաստաք հասարին է այս լայլորդ հրատարակելի  
սույն պարագաներ (—24 թէթի) հասարին դիմու-  
մանը — Յ թարթի փայտ է, որ սույն է գովելիք է եւ  
զարմանակ միանգամայն : —

Աբովի առաջին յօդուածն է՝ “Փոքր Ասիա եւ առափական քաղաքներու” (Այլ վերագիրն ցանկին մէջ, իսկ յօդուածն սկիզբն է Ա. Ֆ. Միխայլու) Սար մէջ ենադաւուն բայց բորբոքութ գրչով Հայուս-ատնի եւ Արևիկոյ մէջ պարտու ամերիկացուն, ֆրանսիացուն, գերմանացուն, եւ այլ ազգութիւններից գաղտնա նախառակերպ կը բոլոշակին, ու բայց աւելի սպասափել եւ մասրութ գէտապահէ եղանակներն եւ այլ կրօնի քաղաքն միօնօսարքերն ը. Այս ամենուն նպատակն է, ի՞ր հաստատութեամբ յօդուածագիրն է Երիքը քառական Հայութիւնը թիւից՝ “Այս բորբոք առաջ առանելու համար են գոյացաւագիրն է, գերեւ այժմ է կ դայն (Ըն գծերն) երկրի եւ ժողովրդի օրինաւոր սպասառակերպներն

1. Այս անդամությունը պատճեած է Ա առաջ քայլ, ի պատճեած անձն անձնական սիրություն պահ գործությունը  
2. Ուժը ըստ համարված շահերի առողջ ազգերի ի բար-  
ոյց միացած ուղղությունը ու իրավունքը, լուս նշանակությունը ու  
ազգային համայնքունքը, այս անդամությունը նշանակությունը ու  
ազգային գործադրությունը և անձնականացնելու իրավունքը անձնական մաս-  
ապահությունը ու իրավունքը անձնական մասաւորությունը և անձնական մաս-  
ապահությունը պահ շահերի առողջ ազգերի ի բարոյց անձնական մաս-  
ապահությունը պահ շահերի առողջ ազգերի ի բարոյց անձնական մաս-

մէջ ենք գանում: Դիմումն միջն այդ սսու կալի չարեաց առ Ձեւն առնլու, եւ սակայն “Պօլակն յէք չեն ուսումնափրում: ”

Այս յօրանուած, բայց առաջ քը ըստ ամեր պր-  
կրորդ նոյնինիս յօրուած մը՝ տարրինամա ադր-  
յալնեթիմ մը կընէ ընթեցողին վայս: Ահակին  
“աշուրիք” — գիտրին միջոց ատենա անդամ, — եւ  
ոչ գործադրելու փոյթ կ'ընէն: Արդեւ ժողովրդ-  
յական և սուսամասին լուսնեթ անդամ կարող է փո-  
փակել . . .

Երկորդ յօդուանն է՝ Ա. Էջմանովն պետք է մաթիւ հ հաջանակութեան հրաեր մը, որիկ կանցկան յօդանածագութեան պիշտիկայի, թառսի լեաներու, Զեյթունի... ո կրթական վիճակի դժբախու Հու ալ դարձեան ժողովական վիճակի առջեւ կ'ուղիւ լ, ուր ամեն մի փայլափոխում հանրապատճ եւ բարպայից վաճառած դիմութիւն են են, Սլու շարքին տալիք աւ մասնաւոր պահեր կարու են առանել ու ու էլ մայն հայ հոգ դեւորականների բարպայիթիւնները, պլ. Թ մայն (իր գծենը) հաստատ յշերի փայ հիմնաւա մի շնչառութեան, որ կարու մին նիշիկից ամեն մի քաղաքաւում են գիւղում տապաց ու իրարիգա գ գրցներ բանաւով մըցիւ միխօնարաց գործ աւնեւ ու մասն գեմ, Հ Հու ալ մի եւ նոյն յարիք բայց ի միջու միջու հ հու մի նիշիկութիւնն է Խնչը արեաց մեջ կ'երեւայ մկուցեալ յօդանածագոր ամենայն ինչ ամեցներու եւ բարձրացներու, եւ այն բարձրակենք գիւղին մկուցիւ մի մեջ է կար կարստ

«Յօդանածագորը, Կ'ըս Մշշիկի իշնանատն ամենայն իրաւամբ, եղանակութիւնների եւ առաջարկան միջնարերի մէջ, տարաբոլդաբար, շատ միակողանի է գտանու մի ամսավոր է, ինքը բործ թէ մի նիշիկութիւն հիմնելիք եւ մի ընկարութեան միջով գ գրցներ բանաւով՝ կարելի է թիւրաց հայրեն ազատել տնտեսական, տնեւարտական կրիզաները, պանդիտական թեաւ հուսարիք եւ կոստ կանազան պրոպագանդաններու Ա. Այս, կարելի է ասել զայց որ պյու եղանակութիւնը շատ հեշտ է գործ երեսին կար ճ է, բայց, տարաբոլդաբար ազդու չէ... Այդ բուլլը ուղաց միշտ լինէր, ինչ է դիշ լինէր, յօդանածագորի սին կարելի թէ առանց կատարութեան մէջ կամ կամազան պարագաներու համար Ա. Այս կար կարստ

Զօրորդ յօդանածն Ասուխի նմարդին Մ-ն էւ լուրջան ամսագրին մէջ Հնդկաստանի եւ Բիրմանից հայոց վայ գրու յօդանածն քննադատութեան պատասխան է Ասկէ եռոք կամ գոյ Ա. Ասկէ Սարութեան Պատրիարքի Պալատը հենապետութիւն անգամ ը դիտենք ։ Կամ գիւղութիւնն է ։

“Ծիմայն՝ ստրագումիթիւնն ամրուց յօշուածին  
վիճանն ու արքէցը շատով կիմացրնէ: Միյսին  
անդողիի յիշատառիթիւն մը ներուի մեջ ընել  
յօշուածագրին այս խօսքին զը կը գնի իւր գիւ-  
ցանի բերան՝ երբ չ: Գամբրժանի “Հինայն  
Տղբերանին” անոն գրքին գեմ կը նառ: “Ոչ  
ասց ձեզ թէ Հայուստանոց առաքեական եկե-  
զցու վարդագետութիւնները պարուսակուած են  
այլեւայլ տիրացւաերք հնարած թերատ-պատա-  
հաւատապատմենիք մէջն” (Արտա, Էջ 46:): Յօ-  
դուածաբիրն զւ: Գամբրժանի շառ միամատ կը հա-  
մարի, եւ չի բանաւ նայիր “Ճիշտուն Տղբերո-  
նեան” յառաջանինի փէ: Երեսու ուր ի մէջ այ-  
լց յառաւ կը բերտին այնպիի քրիստոնէա-  
կաններ<sup>1</sup>, զրուք “ամբացւաների հնարած թե-  
րատ-պատահաւատապատմենիք անուանն ըդի-  
տեր ինչպէս կը համարականի: Յօդուածագրին  
մէջ միւր գեմ թէ ինչպէս նաև իրաց վայր կը  
դրէ, քիչ մէ հիմնովն զը քննէր անշոշաց, եւ այս  
մաս դուր կը ձեռէր իր քերպարծէնն...:

Սոկէ ետքէ եկած յօշուածնեն՝ Հայուսէն կայց  
եւ նոց Խամասպութիւնը, Հայուսէն, Արքիիա,  
Եւգափիա, Մի Հայուսակ գիւղ Հարուսում, Զէյ-  
թունի անցալից եւ Ներկայից, Զէյթունի, ու տե-  
ղաղական Հնարած ազգագական պատահա-  
կան շառ աեղեաւիթիւններ կը բոլոնդակեն, եւ  
Կ'երեւի թէ ընդհանրապէս իրագէս անհինքներէ  
գործու են: Խուսած այլշայլ բանածանեցական  
սահմանադրերին որ Արտի ուղղութեան հնա կազ  
չունին: “Պատենասօսութիւնն, որ ոչին բան կը բա-  
գանդաիք: Այլեւայլին,” Լազարաց շուրջը, որուն  
մէջ միոյն մէկ թէ եւ նանի իշլուի, եւ  
գիրին միցց մէլ չու կ'առաջարկուի: Ասեց յա-  
ջըրող, “Հայուսի Միրաց Մէլքում յան, եւ  
Ա. Պատերագրի Հայուս եկեղեցները հետաքր-  
քական են, որոյ Մէլքում յանի կենսագոր-  
թիւնը լու տպաւորութիւն չ'ըներ ընթերցանն  
վայց:

Ար վերջացրնեն Արտի բուն մարդունց վայց  
մեր քննագաղութիւնն, իսկովիելով նախուն մէջ  
Արտի մէջ խօսնագորթիւնն կը պատի, կայ ասունի  
յուզում և գրգռութիւնն եւ միջնադրեան ոգի:  
միջնանակն յուետեսութեան (քոսմում)՝  
հետ գիւրայաւան լաւածանութիւն (օրինամե)

1 Հարաման յաղագ տպագրութեան: Ընթերցեալ  
զոյն համաստառութիւնը Առաքեան ամսագրապատու-  
թենցից չարց քրիստոնէան հաւատու եւ պատա-  
հանութ ինչ հարցութեանից՝ լարտանու բարեմանց  
հաւատապատմենիք անուանու բարեմանց  
հաւատապատմենիք համար կը ամի մէջ ան-  
պատի մանեաց համացեց, առ որ առեա, ի սին  
զինքն մեր Պատրիարքան տպագրութ զայ մեր ձեռա-  
գիր: Յամ 1850, Մարտ 30, Պատրիարք Կաթոլիկոս տա-  
նաօն Հայոց, Ապրիլ:

Նշանէն էլ ժթ. կը կարգաց. “Հայուսն վճայ  
ապամ քրիստոնէան մարտագութեան նորոյ յօրի-  
նեցւ կ Պատրիարք Յանայուն գրութիւն տեսաւու-  
թիւնն ու առաջարկած քրիստոնէան նույնաց ապիս:—  
Ստորագրութիւն քաջանակած անուան եւ ան-

զարմանալիք կիրապով յահից ե ասծ: Զենց գիտեր  
որ Արտուր այս ընթացքով պիտի կարող ըլլայ հաս-  
նի դիմաւասթիւնն: Ակերպ միշտ դժուար է,  
հետզետ կը դիրքնայ եւ կը կասարելագործուի:  
Տերենախոսի խօսքն այս օրս ալ կ'արժէ.

Omnia, dum incipias, gravia sunt  
Dumque ignores; ubi cognoris: facilia.

Ամենայն ինչ երբ պիրու, զ գուարին է  
Եւ երբ չեմ զիմեր: Գիտալուզ պէս զիւրին:

Եւ ամենեւն տորակոյս չկըս որ Արտուր մէր  
գիտողութիւններն իրեւ բարեկամի եւ պաշտօնա-  
լիք պիտ ընդունեն բաւական է զմզ պատհովու-  
թեան յայր նմարգին սա խօսր: “Գայում այս  
առաջնին գրքին Հայր ենք համարմ ստեւե, որ  
անշոշացն ան, որպէս նոր երեւան եիզ Հրատարա-  
կանին կունենաց թերեւս եւ ոչ մի պահառա-  
թիւն, այլ շատ որի մասին կամնակ ներգաղց  
հասարակութեան ներզագութիւնն ենք երցոց  
հասարակութեան ներզագութիւնն ենք իրաւուց:

Սոյն ներուն կամնակ տուած ժամանակի  
առաջնիւն ենք որ նոյնը մեղի ալ չի զայցուիր: —  
Անցնինք այժմ Արտուր Յանելուածին:

Այս Մալիսանեաց՝ ՀՀքոպիրէ Հեր թագաւ-  
որ ողբերգութիւնն արգէն 1882 ին գլուարարար  
գերմաններն թարգմանութեան վայէն հոյերէն  
այսահարու թարգմանած ըլլայով՝ այժմ Արտուր  
իր Յանելուած կը հրատարակութիւնն ու մայն  
կը համարի թէ իւ թարգմանութիւնն առաջն  
հայ թարգմանութիւնն է, պատշաճ կը տեսէր “լե-  
զուասին ուն կիրառութիւններ մէս անել:

Պ. Հ. Ազանեան՝ Շէքսպիրի Համեմթին վայ  
դրած քննագաղական գործոյն՝ յառաջնաբանն մէջ  
(Եր. Ը) կը յիշէ թէ որ. Ա. Արդրունիք Անբայ-  
լիքն արգէն հոյ թարգմանութեան հրատարա-  
րած է: Ենթէ Պ. Մալիսանեաց 1882 ին գրած է, ինպէս կ'ը-  
սէ, կարող եւ անշոշաց 1887 ին պէտք եղած փո-  
փոխութիւններն մւծանել:

Աստ Մալիսանեաց ն'աւէ թէ թարգմանու-  
թեան մէջ բան յայլոց զ գլուարարակս Հենրիին  
փօրից գերմաններէ լամասուր թարգմանութեան  
ընթեւած է, եւ հայր եղած ժամանակ գիւղեւ է  
նաեւ մասդրին համեմատութեան համար: “Այս  
կիրապվ, կ'ըսէ, իմ թարգմանութեան նշգրութիւնն  
եւ կապէի հաւատարմն թիւնն երաշիառուու-  
թիւնն: Եւ իրց ընդհանրապէս լաւ եւ յահից թարգ-  
մանութիւնն է: Այս թագաւորը, սակայն մասդրին  
հետ համարակ կարեւալին ետքէ պէտք էր ու-  
ղիւ ճամբու գործէ:” մասդրին վայէն թարգմա-  
նութեանց դիմել: Ասոր համարակ գործուած ըլ-  
լայուն պատճառաւ: Խնչպէս միոյն առաջն երկու  
թղթերաւն համեմատութիւնն ըստուց, շատ տեղ

<sup>1</sup> Շէքսպիր եւ իր Համեմթ ողբերգութիւնն աղ-  
բիւր ու քննագաղակ ներգաղց, Թիֆին, 1887:

Բնադրին հարազատ ասացուածքը թույլած, եւ շատ առջ փոխութ է: Այսպէս Մայուսանին թարգմանութեան մէջ (չ. 2) կը կարգահեր Աստանը են որ (կը գծ նէք) մորդ ուրաք էլ անէ կը խոր առել լի այս մէջ Գունչ լու և լու ու ուր բնադրի կը լսէ: „... որ ներուցք ուրաքն է խոր և որպէս լի ան եւ լուսուց, նոյնիցն (չ. 3) կէնոն խօսքին՝ “Եթու կարող ձեզ հասկանալ...” կը զատավանին կը լսաէք. “Քայլ սրա մարդ եւ եւ միմայն շատ լաւ էինք հասկանում...”, ուր բնադրի կը կորուկ եւ շըստ ոճով կը սէ. “Քայլ սրա մարդ կարող է...”»

Բաւական փոխութ է (էջ. 4) կը ի խօսքը.

„Այժմ որ հեռացանիք թագւաւորական բալոր հոգեփրկի եւ արդիւկներից Ասացք գործերս, երեքիցտ որի՞ն...”

ուր բնադրի կը լսէ.

“Այժմ որ հեռացանիք իշխանութենէն երիր շահերէ եւ տէրութեան հոգերէ, 2եւ երեքն որմն...”

Կոյսնէս գոնէրին խօսք:

“Ինչպէս միշտեանք ճնշացած Առողջութիւնով, վասքով, մեծութեամբ եւ գուշեցիւթեամբ, այնպէս շատ որշափ...”

ուր բնադրի կը լսէ.

“Ինչպէս կեանք մի ճնշացած Շորհը, առողջութեամբ, գուշեցիւթեամբ եւ պատուով, այնպէս որշափ...”

\* \* \* Այշաշին թմարգմանութեան մասին իսկ հայերներ մէջ նորութիւն մւծածելու նկատմամբ՝ կը թարգմանին թէ լոր նորութիւն ուզած է մւծանել. (Ա.) Աս, բա, նո, ցացացան գերանունների գեական սորի ձեւերն — ու, ու, ու; (Բ.) Հ (ին փշիով): (Գ.) Աս, բա, նո, գերանունների արական եւ հայցանան հսուներն, — որ, ոսքոն, որուն, հց, օրն, բառ, բառ, ու. Կարենի մօրինակութիւնը բառը ին բառի հոլովներն մէջ, որոնք վերջն վակուում անին ու եւ է մանաւորներն:

Ասոնց վայ ունինք գիտազութիւններ Հանդիւն յաջորդ թուերուն մէջ:

4. 9. 9.

## ԲԱՆԱՑԵՂՃԱԿԱՆ

### ԿՐԹԻ ԾՐ ԶՈՒՐ

Անգայտացեալ ուղ պայթեց,  
Մի ասէ խաղան ժողան յուզեց.  
Որոսալով մըրզպառնէ  
Հմուտիցի մէգ անցաց մըրուն:

Որք բարձրացն ուրէ փըսքիաները,  
Դորացնալով ըզօնեցերը,  
Սպասալով եւ կասապի,  
Փոշացած անփառ աղի:

ծովս յետ յառաջ զնայր ու խաղայր,  
Բանէր եւ ինըն նեծը զոյայր,  
Անեն չընեն կաթն ուրան քարան,  
Անակի փակ առողին ու կռան:

Փոթորկիկ երթ մրմէր գեր կիսմ,  
Երկնի կաթի մի չոյ պարա չնուշ  
Ուկանուն անկա ծ ծոց.  
Խափառուեցա իր ողբն ու կոծ:

Ի ծովուց այդ յանրաւութիւն՝  
Խնչ էր նորը . . . : Ունցութիւն . . .  
Մինչ երկնպարմ տոնն էր ամպն,  
Ընդ ամքիւաց կազմէդ մաննկ:

Յախմամ լուծուած աննոնացած  
Խոր մնցմնողու զողոզ ամեար,  
Խանունցան իր ննդ արասնմք . . .  
. . . Բայց զթացին յերկնից զուաթուուք: —.

Թերանաւատ կաթին զացիք  
Թերանաւաց կամ մի սիթի,  
Որ զայն կաթիլ յանկաթ կուկ տուեց,  
Ու իր ծոցում սղնոյ պանց:

Անցան օրեր, տարիներ շատ,  
Նոր մի մնցու իներ ու առօստ,  
Խոցեց խնցին ան ժայռապին . . .  
Բացան տեսաւ սըրտին իննու . . .

Ի զիկ ենցուն այն մամուպատ,  
Պայր մարզպիտ չինչ զինչ արօաթ:  
Ժամկերոն ան զարձն արաստ,  
Ապանովթ կեանը ու ապրուս: —

Այսպէս շնչին շըսի հատիկ,  
Երևանկացու խնդ ընտանիք.  
Թապարոս յառու թագին  
Զարդ մի նուաւ զանծ թանկազին:

Պացրու Հ. ԱԴԱՄՅԱՆ

### ԴԵՒ ԿՈԾ ԺՈՒԾՆԵՐ

#### (Բաղդիլցից)

Քանի որ այսպէս պար է եղանակ՝  
Մեւ մմի անսերի վայ շնմ մուտած.  
Քանի որ շոնիմ մնաց մի կախուն  
Կուկս պապս պէս երեք շնմ կախւէ:

Բացուու ծաղկկը մորին չի ենթէ  
Թէ զաման աշոնին մուն է ու շատ մոտ.  
Ու զա զառուու աստղն երեք չի մոտած  
Թէ նոր կեանին է մնչին ապուս:

Ուրացին: ՄՎՐՏԻՀ ԱՌԱՄԱՆԵԱՆ

### ԱՐԱԿԵՍՏԵՐ ՔԵԿԱԿԱՆ

#### ԷՐԱԿԵՏԵՑՈՒՆԻՒԾ Ի ՎԻՆՆԵ

Այս տարի գեկա. 2ին Աւոստից Օգոստ-  
տափառ կայսեր կայսրութեան քառասնամեայ  
յորելեանը պիտի կատարուի: Այս հանգի-  
մին իրք պատրաստութիւն վիենայի մէջ այլ-  
եւայլ արուեստահանդէսք (exposition) պիտի